

ՀԱՅՈՅ ԿՈՂՄԷ

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ՈՐԴԵԳՐՈՒՄԻ

1700ԱՄԵԱԿԻՆ

Դ - Ե ԴԱՐԵՐՈՒ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ  
ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՊԱՀԱՆՁՆԵՐԸ ԵՒ  
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ  
ՆՈՐ ՈԼՈՐՏ ... ՆՈՐ ՈՒՂԵՆԻԾ

1700 տարիներ առաջ, պատմութեան մէջ, առաջին անգամ ըլլալով Քրիստոնէութիւնը պետական կրօնք դարձաւ Հայաստանի մէջ: Պատմական այս իրադարձութիւնը հոգեւոր, բարոյական ու նաեւ քաղաքական իսկական սիրանք մըն էր, որ պիտի շարունակուէր յաջորդաբար հայ ժողովուրդի ոգիին ու պատմութեան մէջ:

Հայաստանի մէջ պետականօրէն ճանաչումով եւ ընկալումով, Քրիստոնէական կրօնքը դարձաւ ո'չ միայն կարեւոր գործօն մը պետութիւններու եւ ժողովուրդներու յարաբերութիւններուն մէջ, այլեւ անոնց ներքին՝ հոգեւոր բովանդակութիւնը կազմաւորող նորատիպ մշակոյթի մը ստեղծման գործօն<sup>1</sup>: Քաղաքական իրավիճակի եւ ներքին դէպքերու բերումով, Հայ Եկեղեցին՝ իր հոգեւոր կազմակերպութիւն, կը դառնար երկրին հեղի-

1 «Տրդատ Գ.ի թագաւորութիւնը, Հայաստանի մշակութային կեամբին համար, ունեցաւ յեղաշրջող Յշանակութիւն». «Քրիստոնէութեան մուտքը Հայաստան՝ իրեւ պետական կրօն, իխստ մեծ կարեւորութիւն ունեցող մի փաստ է: Հայաստանը այնուհետև սերտ յարաբերութեամբ կապուեց Հոռմէական կայսրութեան հետ ո'չ միայն քաղաքականապէս, այլև մշակութապէս». ՄԱՆԱՆԴԵԱՆ ՅԱԿՈԲ, Քննական տեսութիւն հայ ժողովրդի պատմութեան, Հայ. Բ., Ա. մաս, Երեւան, 1957, էջ 122, 129:

նակաւոր ներկայացուցիչը, իր ձեռքին մէջ կեղբոնացնելով Հայաստանի ամբողջ գաղափարական, հոգեւոր-կրօնական կեանքին դեկապարումի գործը:

Քրիստոնէութեան պաշտօնական որդեգրումն յետոյ, անոր բերած գաղափարախօսական մտածողութեան եւ սկզբունքներու արմատաւորումին հետեւանքով, հիմնական, բովանդակային խոր փոփոխութիւններ տեղի ունեցան հայ ժողովուրդի կեանքին ներս. աննախընթաց փոփոխութիւններ կատարուեցան Հայ ժողովուրդի նիւթական, իմացական եւ հոգեւոր մշակոյթի ամբողջ ոլորտէն ներս: Ստեղծուեցան այնպիսի արժէքներ, որոնք հայ ժողովուրդի զարգացման համար խաղացին վճռական դեր, չափանիշ եւ դարձան ուղենիշ: Անշուշտ, օգտագործուեցան ժողովրդական հին աւանդութիւններ եւս, աւանդական ձեւեր ու եղանակներ, որոնք սակայն վերամշակուեցան նոր պայմաններուն, նոր կրօնքին եւ անոր կրօնական ու եկեղեցական մտածողութեան պահանջներուն համապատասխան:

## ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՆԻՒԹԵՂԵՆ ԿԱՌՈՑՆԵՐ

### ԵՒ ԳՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹԻՒՆ

Ընկալուած իրողութիւն է այսօր՝ որ հայ ճարտարապետութեամբ զբաղող մասնագէտները անոր մէջ կը ճանչնան աշխարհիկ եւ կրօնական երկու տարբեր կառուցողական ձեւեր ու նկարագիրներ: Այդ կառուցներու ձեւերն ու չափերը, հոգեւոր եւ աշխարհիկ ճարտարապետութեան մէջ, սկզբունքօրէն տարբեր եղած են, որովհետեւ տարբեր եղած են այդ շինութիւններուն կիրառական նշանակութիւնները:

«Աշխարհիկ» կոչուած շինարարութեան համեմատութեամբ, քրիստոնէական պաշտամունքային կամ «եկեղեցական» կառուցներուն մէջ աւելի գործօնն էր գաղափարային արտայայտութիւնը, որովհետեւ «Քրիստոնէական եկեղեցին» ամէնէն առաջ կը մարմնաւորէր հին եւ նոր ժամանակներու աշխարհըմբռնումի հակադրութիւններուն խորհրդանիշը: Քրիստոնէութիւնը իր հետ բերաւ աշխարհի եւ մարդ էակի ճանաչման նոր ու տարբեր սկզբունքներ, նոր ու տարբեր գաղափարներ, նոր մտածողութիւն:

Քրիստոնէութեան առաջին դարերուն, քրիստոնեայ գաղափարաբանութեան նոր հէնքին վրայ՝ գնահատումի ենթարկուեցան հեթանոսական գրեթէ բոլոր «նիւթական» արժէքները եւ ընկերային ու բարոյական սկզբունքները: Քրիստոնէութիւնը հեթանոսութեան հակադրեց «Հոգեւոր» սկզբունքներով եւ «Հոգեւոր» արժէքներով: Այսինքն, քրիստոնէական գաղափարաբանութիւնը եւ վարդապետութիւնը աշխարհի եւ մարդուս բարձրագոյն իմաստը կը տեսնէր ո՛չ թէ արտաքին եւ շօշափելի իրականութիւններուն մէջ, այլ այդ բոլորը կը դիտէր իբր մոռաւոր ոգեշնչումի արտայայտութիւն: Իսկ պաշտամունքային ճարտարապետութեան ոգին ալ՝ ամէնէն առաջ պէտք է համապատասխանէր եւ սնունդ հայթայթէր մարդկային այդ հոգեւոր պահանջներուն: Քրիստոնեայ հաւատացեալներուն մօտ, եկեղեցական ճարտարապետութիւնը եւ ծիսական ու պաշտամունքային ամէն արտայայտութիւն պէտք է արթնցնէր անդենական կեանքին, յաւիտենական կեանքին պատկերը եւ խորհուրդը, որոնց դիմաց պէտք է որ նսեմանային հեթանոսական տաճարներուն, կուռքերուն եւ բագիններուն իրական, բայց անցողիկ արժէքները:

Հայաստան առաջին պետութիւնն էր, ուր Քրիստոնէութիւնը պաշտօնապէս պետական ճանաչում ստացաւ: 301 թուականին, երբ քրիստոնէութիւնը Հայաստանի մէջ պէտական կրօնք հռչակուեցաւ, անոր հաստատումը, հանգամանքը եւ նկարագիրը չափազանց անզիջող էին ու բացարձակ: Այս է պատճառը որ հեթանոսական ժամանակներու ճարտարապետական ժառանգութեան շատ բան մոռացութեան մատնուած է քրիստոնէութեան առաջին լրջանին:

Ասով հանդերձ, պաշտամունքային կամ հայ եկեղեցական ճարտարապետութեան մէջ նորէն վերակենդանացան շնուրթիւններու այն ձեւերը, որոնք կրնային համապատասխան ըլլալ եւ գոհացնել քրիստոնէական նոր ծէսին ու պաշտամունքին պահանջները: Դ. դարու առաջին իսկ տարիներուն, Հայաստանի մէջ Քրիստոնէութիւնը արդէն գաղաքական հզօր ոյժ էր. ունէր բոլոր հնարաւորութիւնները եւ փորձեր կը կատարէր քրիստոնէական վարդապետութիւնը մարմնաւորող ճարտարապետական յօրինուածքներու որոնումի գործին մէջ:

Հայ ժողովուրդը, ի վերջոյ, լրջօրէն ընկալած էր Քրիստոնէական կրօնքը:

**Ակադեմիկոս Նիկողոս Մառ,** անդրադառնալով հայոց քրիստոնէական նկարագրին եւ կրօնական խորքին, կը խորհրդածէ.- «Հայը, նոյնիսկ երէ հաւատալէ դադրի՝ հաւատացնալ ըլլալէ չի՝ դադրիք: Ան ներքսապէս կը զգայ, որ երէ իր եկեղեցիին նշանակութիւնը վերացուի, իր բոլոր զգացումներուն կառոյցը կը կործանի...: ... Մենք պիտի շմռնանք այս շրջանի (Զ-Ը դարերու) ամէնէն մեծ եւ ամէնէն վերացական կոքողը, Հայ Ազգի՝ իրրեւ անհատական ստեղծագործութեան ամէնէն երեւելի վկան. խօսքս կը վերաբերի առանձին կրօնէի, սեփական դաւանութեան ստեղծումին: Մենք կանգ չենք առներ այն բոլոր ամենանուրը եւ մանրակրկիտ գիտելիքներու եւ նշգրտագոյն միջոցներու վրայ, որոնք անհրաժեշտ ու հարկաւոր էին այս վեհագոյն շինութիւնը թէ՝ կառուցանելու, թէ՝ հազար ու մէկ արտաքին ու ներքին յարձակումներէն պաշտպանելու համար: Ի՞նչ իմաստասիրական խորասուզում Աստուծոյ գաղափարի իւրայտուկ ըմբռնումին եւ այս նպատակին հասնելու համար ի՞նչ նրբագոյն մտածողութիւն»<sup>2</sup>:

**Հարկ կը զգամ չափազանց կարեւոր անդրադարձում մը կատարել հոս:**

Հայ եկեղեցին (ինչպէս Արեւելեան միւս եկեղեցիները) գերազանցապէս հայեցողական է (contemplative), իսկ աստուածաբանութիւնը՝ առաւելաբար խորհողական, ուր դաւանաբանութիւնն ու փիլիսոփայութիւնը, այլաբանութիւնը կամ խորհրդաբանութիւնը (symbolism) եւ խորհրդազգացութիւնը (mysticism) իրար կը լրացնեն, իրար կը խորացնեն ու կը բացատրեն ճարտարապետական, ծիսական ու պաշտամունքային ամէն մէկ երեւոյթ ու գործադրութիւն: Հայ խորհրդազգաց (mystic) մտածողութիւնը եւ կրօնական ապրումներու շեշտումը իրենց խոր դրոշմը դրին նաեւ եկեղեցական ճարտարապետութեան վրայ: Այս հաստատումը գրեթէ էական է՝ լաւ ճանչնալու համար Հայ Քրիստոնէական ու կրօնական Մշակոյթին մտածողութիւնը, խորքը, անոր հոգեւոր նկարագիրը, սահմանումներու գործադրութիւնը եւ կրօնական արուեստին բազմատեսակ իրագործումները:

<sup>2</sup> Հմմտ. Հայաստանը եւ Քրիստոնեայ Արեւելքը, Երեւան, 2000, Խմբագիր Պ. Մուրասեան, էջ 3-4:

Խոալացի արուեստաբան՝ փրոֆ. G. Frasson, հայ եկեղեցական ճարտարապետութեան նույրուած աշխատութեան մը մէջ, նկատել կու տայ, որ «Իրականութիւնը ամրողութիւն մըն է խորհրդանշաններու եւ սերտ յարաքերութեան մէջ է Աստուածաշունչին հետ իրրեւ կաղապար՝ որուն մէջ կ'իրագործուի, կ'իրականանայ աստուածային յայտնութիւնը»: Արդ, ճարտարապետութիւնը բնութեան արտայայտութիւնն է: Անոր արժեքները տիեզերքի արժեքներն են՝ վերածուած մարդկային տարածքներով ու չափերով: Մարդս իր տան մէջ կը բնակի՝ ինչպէս աշխարհի մէջ կը բնակի: Հետեւարար, ճարտարապետութեան խորհրդաբանութիւնը վերարտադրութիւնն է աշխարհի խորհրդաբանութեան: Այսպէս, Հայաստանի մէջ կը քուի քէ կրօնական ազդակը կամ գործօնը ամրողութեամբ մէկ է, գրեթէ կը նոյնանայ բնութեան եւ բնապաշտութեան հետ: Եթէ Քրիստոնեութիւնը մասնաւրարար «մարդեղութիւն» է, այսինքն Աստուած մը անմատչելի եւ ամրողապէս վերանցական՝ որ կ'իջնէ եւ կը յայտնէ իր խորհուրդը, ճրիարար փրկելով՝ բնութեան, աշխարհի ու մարդկայինն մէջ իր մուտքով, Անոր ամենէն գեղեցիկ արտայայտութիւնը պիտի ըլլայ բնութեան եւ երկրին սրբագործումը իր կողմէ: Այսպէս է որ սրբազն շէնքը կամ կառոյցը կը միրնուի, ըսել կ'ուզեմ կը մարմնանայ երկրին մէջ՝ որուն վրայ կը հանգչի եւ անոր հետ կը դառնայ մէկ իրականութիւն: Ինձի համաձայն ասիկա՛ է պատճառը, որուն համար Հայաստանի մէջ կրօնական կառոյցները ... կը տեղադրուին հովիտի մը մէջ, լերան մը զառիթափին վրայ, լեային կղզիի մը կոնքին վրայ, յանախ ծածկուած անտառի մը եւ կամ բարանձաւի մը մէջ՝ փորուած ժայռային բնութեան մէջ: Հայկական ճարտարապետութեան այս «երկրայնութիւն»ը, որ է՛ եւ պէտք է ըմբռնուի իրրեւ սրբազն եւ սրբագործուած երկրայնութիւն, շատ յաջող կերպով կ'արտայայտուի անոր ամրութեան կամ տոկունութեան մէջ»<sup>3</sup>:

<sup>3</sup> *Valori simbolici nell'Architettura Armena, տէ՛ս Quinto simposio internazionale di Arte Armena, San Lazzaro - Venezia, 1991, էջ 674-675:*

Դ-Ե դարերու Հայ Եկեղեցական ճարտարապետութեան նոր ձեւերու ստեղծումի կարեւոր գործօններէն են ծիսական կամ պաշտամունքային պահանջները:

Ճիշտ նկատում մըն է նաեւ ա'յն՝ որ Հայ Եկեղեցին, առաջին լրջանէն իսկ չունեցաւ վիթխարի, ծաւալուն ու ճոխ շինութիւններ կառուցանելու միջոցներ եւ չը կրնար ապագային ալ մրցիլ արեւմուտքի մեծահարուստ երկիրներու հետ։ Այս նկատումը սակայն շինանիւթի եւ տնտեսական միջոցներու հարց չէր, այլ սերտորէն կապուած էր ճարտարապետական ինքնուրոյն գաղափարաբանութեան մը<sup>4</sup>։ Անոր հակառակ, Հայ կրօնական ճարտարապետութեան ամէնէն աւանդական յատկանիշը դարձաւ ծաւալի արտակարգ պարզութիւնը եւ զուսպ նկարագիրը։

Քրիստոնէութեան բացարձակ յաղթանակը 301 թուականին՝ կը վկայէ թէ քրիստոնէական վարդապետութեան ազդեցութիւնը Հայաստանի մէջ՝ Դ. դարու առաջին տարիներուն (թերեւս նոյնիսկ Գ. դարու վերջերուն), կը յայտնուի համատարած եւ բացարձակ ա'յն ձեւով, ինչ որ Հռոմի մէջ՝ առնուազն անկէ մէկ դար ետք։ Շատ հաւանաբար, այս երեւոյթը ցոյց կու տայ թէ Ա-Դ դարաշրջաններուն՝ քրիստոնէութիւնը աւելի խոր արմատներ արձակած էր ո'չ թէ Հռոմի, այլ Հայաստանի մէջ։ Համեմատելով Քրիստոնէութեան տարածումի ոլորտին մէջ մտած միւս երկիրներուն, Հայաստանը միակ անկախ երկիրն էր, որ իր ներքին գործերը կրնար տնօրինել սեփական հայեցողութեամբ։

Դ. դարուն, քրիստոնէութեան պաշտօնականացումով, սկսաւ նաեւ կազմաւորումը հայ քրիստոնէական արուեստին։ Այս ծիրէն ներս, յաջորդող դարերու ընթացքին արդէն ստեղծուեցաւ քրիստոնէական ճարտարապետական կառուցուածքներու հսկայ ժառանգութիւն մը՝ զանազան տիպարներով ու տարբերակներով։ Այս բոլորէն կարելի է հետեւցել Հայաստանի կարեւորութիւնը «Քրիստոնէական Մշակովթ»ի ձեւաւորման մէջ։ Եւ ասիկա նկատելի կը դառնայ յատկապէս ճարտարապետութեան կալուածէն ներս։ Ասոր համար է որ «Մտքիկովսկին եւ իր հետեւորդները Հայաստանը նկատեցին քրիստոնէական հիմնական ձեւերու

<sup>4</sup> Հմմտ. Հայկական ճարտարապետութիւնը որպէս գաղափարաբանութեան մը արտայայտութիւն, տե՛ս Հայկական ճարտարապետութեան Յուշարածաններ, Պէյրութ, 1972, էջ 74-85, հրտկ. Համագդային։

դարբնոցը: Ուրիշներ, նուազ քացարակ, ստիպուեցան Հայաստանի մէջ տեսնել երէ ոչ հիմնական ձևերու ստեղծիչը, գոնէ շատ ինքնատիպ աղքիւր մը՝ նառագայթումի մեծ կարողութեամբ օժտուած»<sup>5</sup>:

Հայաստանի քրիստոնէական ամենահին շինութիւններու կառուցային զանազանութիւնները պարզելու համար՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ անոնց որոշ մէկ մասը առաջ եկած է հեթանոսական շինութիւններու (մէհեաններու) օգտագործումով, յարմարցումով եւ կամ վերաշինութեամբ: Ազաթանգեղոսի հաղորդումներէն ակնյայտ կը տեսնուի թէ Սբ. Գր. Լուսաւորիչ միշտ չէ որ աւերած ու քանդած է հեթանոսական պաշտամունքային շինքերը կամ մեհեանները: Կարճ ժամանակամիջոցի մը ընթացքին՝ համատարած կերպով եկեղեցիներու կառուցումը անհնար էր եւ իբր սկզբունք՝ մեհեաններու մէջ աւերել կու տար միայն կուռքերն ու բագինները, անոնց տեղ կանգնելով քրիստոնէութեան խորհրդանիշը՝ Խաչը<sup>6</sup>:

Կը ստեղծուին նոր կրօնքի անդրանիկ կառուցուածքները: Եւ բոլոր մեհեանները չէ որ հիմնովին կը քանդուին: Նկատելի իրականութիւն մըն է, որ ո'չ միայն եկեղեցիներ կը կառուցուին աւերուած մեհեանի մը վայրին կամ անոր յատակագծային յօրինուածքին վրայ՝, այլեւ որոշ մեհեաններ սրբագրութուելով ուղղակի եկեղեցիներու կը վերածուին: Փ. Բուզանդացին, օրինակ, բացայացորէն կը տեղեկացնէ այս վերջին լուծումի մասին. «Քանզի այնպէս իսկ սովոր էին եպիսկոպոսապետքն Հայոց, հանդերձ թագաւորօք եւ մնածամեծօքն, նախարարօքն եւ աշխարհախումբ բազմութեամբ պատուել զնոյն տեղիս, որ յա-

5 Հայկական ճարտարապետութեան ծագումն ու զարգացումը, տե՛ս Հայկական ճարտարապետութեան Յուշարամներ, Պէյոռութ, 1972, էջ 74-85, հրտկ. Համագդային:

6 Հմմտ. ԱԳԱԹԱՆԴԵՂՈՍ, Պատմութիւն, Դ. տիպ, Վենետիկ, 1983, ձթ., էջ 583-584, ձժԴ., էջ 600-602: ՓԱՒՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԱՑԻ, Պատմութիւն Հայոց, Դ. տիպ, Վենետիկ, 1933, Դպրութիւն Գ., գլ. Գ., էջ 19: ՄԱՄԻԿՈՆԵԱՆ ՅՈՎՃԱՆ, Տարօնի Պատմութիւն, Երեւան, 1989, հրտկ. Վ. Վարդանեան, էջ 48:

7 Հմմտ. ԱԳԱԹԱՆԴԵՂՈՍ, նշ. աշխ., ձթ. 583-584 եւ ձժԴ. էջ 600-602: ՄԱՄԻԿՈՆԵԱՆ ՅՈՎՃԱՆ, Տարօնի Պատմութիւն, Երեւան, 1989, հրտկ. Վ. Վարդանեան, էջ 43-44, 45-46, 49:

ուազ էին տեղիք պատկերաց կողցն, եւ ապա յանուն աստուածութեանն սրբեցան եւ եղեն տուն աղօթից եւ տեղի ուխտից ամենայն ումեք»<sup>8</sup>:

Հայաստանի մէջ պահպանուած են Հեթանոսական պաշտամունքի այդ կառուցուածքներէն։ Հնախօսական պեղումներու հետեւանքով, առաջին եկեղեցիներուն տակ յայտնաբերուած են Հեթանոսական մեհեաններու բազմաթիւ հետքեր, պատեր, կրակարաններ։ Ամէնէն ծանօթ պարագան, համաձայն հայ ճարտարապետութեան մասնագէտ անձերու, Տեկորի տաճարն է։ Թ. Թորամանեան Տեկորը կը նկատէ հայ հեթանոսական նախկին մեհեան, որ քրիստոնէական կրօնքը պետական հռչակուելէն անմիջապէս յետոյ օգտագործուած է իրբեւ քրիստոնէական եկեղեցի։ Դ-Ե դարերու ընթացքին, կրօնական ծիսակատարութիւններու պահանջներուն թելադրանքով հերթաբար Տեկորի շնչնքին վրայ աւելցուած են արտաքին սիրնազարդ սրահները, կորագիծ գլխաւոր խորանը, դրան կից դէպի հիւսիս եւ հարաւ երկարած աւանդատուները, իսկ Ե. դարու վերջերուն ալ (490ական թուականներուն)՝ գմբէթը<sup>9</sup>։

Անշուշտ, Հեթանոսական որոշ մեհեաններու այս օգտագործումը կամ փոխակերպումը տեղի ունեցաւ նոր կրօնքի՝ Քրիստոնէութեան արագ արմատաւորման նպատակով։ Եկեղեցիներու պահանջը շատ մեծ էր եւ անմիջական։

Շատ բնական է հետեւցնել, որ այդ ժամանակաշրջանին, Հայաստանի մէջ ստեղծուող կրօնական նորակառոյց շինութիւններն ալ հիմնականորէն պէտք է ունենային նմանութիւնը կամ արտաքին այն յօրինուածքը, ինչ որ ունէին հայ Հեթանոսական մեհեանները։ «Ժողովուրդի հոգեւոր պահանջին գոհացում տալու համար, ամէնէն կարն նաևապարիլ՝ հայոց մնիեանեն-

8 ՓԱԼՍՏՈՆ ԲՈՒԶԱՆԴԱՑԻ, նշ. աշխ., Դպրութիւն Գ., գլ. Գ., էջ 19:

9 Հմմտ., ԹՈՐԱՄԱՆԵԱՆ ԹՈՐՈՍ, Նիւթեր հայկական ճարտարապետութեան պատմութեան, հտ. Ա., Երեւան 1942, էջ 185-220 եւ հտ. Բ., Երեւան, 1948, էջ 148-156։ ՂԱՖԱԴԱՐԵԱՆ Կ. Գ., Տեկորի տաճարի Ե. դարի հայերէն արձանագրութիւնը եւ Մեսրոպեան Այրուրենի առաջին տառաեւերը, տե՛ս «Պատմաբանասիրական Հանդէս» (Երեւան), 1962, թիւ 2, էջ 39-54։

բը քրիստոնեական տաճարներու փոխակերպելն էր: Այդպէս ալ եղաւ մինչեւ որ նորերն ալ հասան»<sup>10</sup>:

## ԾԻՍԱԿԱՆ ՊԱՀԱՆՁՆԵՐՈՒ ՍՏԵՂԾՈՒՄ

### ԵՒ ԳՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԲԱՆՈՒԹԻՒՆ

**Դ-Ե** դարերուն, ինչպէս ընդհանուր քրիստոնէութեան մէջ, հայոց մօտ ալ չկային ծիսական բարդ արարողութիւններ եւ հետեւաբար աղօթատեղիները կամ տաճարները որոշ ձեւ չէին պահանջեր: Զեւը նշանակութիւն չունէր: Աղօթատեղիի համար բաւարար էր սրահ մը, հաւաքավայր մը, ուր հաւատացեալները կարենային գլխաւորաբար կատարել Յիսուսի Վերջին Հնդիրքին յիշատակը, սաղմոսերգութիւն եւ աղօթք: Այս իրականութիւնը կը բացատրէ ու կը լուսաբանէ Հայաստանի մէջ Դ-Ե դարերուն տեղի ունեցած եկեղեցական շինութիւններուն ձեւաւորումը:

Կը թուի թէ քրիստոնէական ծէսի առաջին մշակուած ձեւը՝ առաւելաբար մարտիրոսներու վկաներու յիշատակն էր եւ անոնց պաշտամունքային մեծարանքը եւ ո՛չ թէ եկեղեցական ծիսակատարութեան համար նախատեսուած պաշտամունքային շինութիւնը:

Այս տեսակէտով, սկզբնական շրջանի եկեղեցական ծէսի մասին, Փ. Բուզանդացին հետաքրքրական տեղեկութիւն մը կը հաղորդէ, որ կը լուսաբանել յայտնուած կարծիքը. «Քանզի այնպէս իսկ սովոր էին եպիսկոպոսապետն Հայոց, հանդերձ քագաւորօֆ եւ մեծամեծօֆն, նախարարօֆն եւ աշխարհախումբ քազմութեամբ պատուել զնոյն տեղիս, որ յառաջ էին տեղիք պատկերաց կոռոցն, եւ ապա յանուն ասսուածութեանն սրբեցան եւ եղեն տուն աղօթից եւ տեղի ուխտից ամենայն ումեթ: Մանաւանդ յայն ի գլխաւոր տեղին յեկեղեցին ժողովել ի յիշատակ սրբոցն՝ որ էին անդ, կատարել անդ ամի ամի եօթն անգամ. որք զնոյն ունեին սովորութիւն առաւել եւս ի մեծի մարգարեարան մատրանն Յովհաննու: Սոյնպէս եւ յառաքելարանս տեառնաշակերտացն, սոյնպէս եւ ի վկայարանս մարտիրանս

<sup>10</sup> ԹՈՐԱՄԱՆԵԱՆ ԹՈՐՈՍ, նշ. աշխ., հտ. Ա., էջ 209: **Դ-Ե** դարերու հայկական եկեղեցիներու կամ տաճարաշինութեան եւ մեր նիւթին վերաբերող յարկից հարցերու մասին տե՛ս DEZELUS ROBERT, *L'Art de Transcaucasie*, Vienne, 1989, էջ 97-176:

բռացն ամի ամի ժողովեալք, զօր տօնին յիշատակի նոցա վարուց գործոց կենաց քաջութեան խմբեալ՝ ցնծային»<sup>11</sup>:

Քրիստոնէութիւնը երեւան եկաւ նահատակներով, մարտիրոսներով, վկաներով։ Եւ Հայոց քրիստոնէական առաջին յիշատակարանները՝ մարտիրոսներու նահատակութեան վայրին վրայ կառուցուած դամբարանները եղան<sup>12</sup>։ Հայ եկեղեցական յուշարձաններու եւ դամբարաններու միջեւ գոյութիւն ունեցող կապը պատահական չէ. անիկա սերտօրէն եւ ամբողջութեամբ քրիստոնէական գաղափարաբանութենէն կը բխի։ Հայկական ճարտարապետութեան բոլոր շրջաններու ընթացքին՝ եկեղեցիներ կը շինուին վկաներու նահատակութեան վայրին վրայ, անոնց գերեզմաններուն վրայ, անոնց ամփոփուած աճիւններուն կամ մասունքներուն վրայ<sup>13</sup>:

Մեր նպատակը չէ Հայկական եկեղեցւոյ ճարտարապետական կամ կառուցողական խնդիրներու մասին խօսիլ, այլ Հայ եկեղեցւոյ կազմակերպչական գործունէութեան սկզբնական շարժումին մէջ տեսնել քրիստոնէական ծիսակատարութեան ամէնէն էական ու անմիջական պահանջներուն ստեղծումը եւ կարգադրութիւնը՝ Հայաստանի նորաստեղծ եկեղեցիներուն մէջ։ Եկեղեցին իր սպասաւորներով կը ծառայէր քրիստոնէական հոգեւոր կարիքներուն, անոր գաղափարականի տարածումին եւ ազդեցութեան հաստատման գործին։ Պատմական աղբիւրները յայտնապէս կը խօսին այս մասին։

Նկատի ունենալու ենք, որ Սր. Գր. Լուսաւորիչ «Կեսարիայի մէջ սնած եւ ուսած, եւ իր առաջին օգնականներուն մեծ մասը կեսարիոյ եւ Սերաստիոյ կողմերէն քերած ըլլալով, քնական էր որ Հայ Եկեղեցւոյ պաշտամանց եւ արարողութեանց հիմը կապադովկացւոց Եկեղեցւոյն յատուկ ծէսը պիտի ըլլար, ինչ որ այժմ Սր. Բարսեղի անունով նանչցուած է։ Սակայն, ինչպէս հայկական ծէսին զննութեամբը կը տեսնուի, Գրիգոր չէ ուզած ծառայօրէն եւ կուրօրէն յունակապադով-

11 ՓԱՒՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԱՑԻ, նշ. աշխ., Դպրութիւն Գ., գլ. Գ., էջ 19:

12 Հմմտ. ԱԼԻՇԱՆ ՀԱՅՐ ՂԵԽՈԽԻ, Արշալոյս Քրիստոնեութեան Հայոց, Վենետիկ, 1920, էջ 61-73:

13 Հմմտ. ՕՐՄԱՆԵԱՆ ՄԱՂԱԳԻՍ ԱՐՔ., Ազգապատում, հտ. Ա., Պէլլութ, 1959, էջ 86-87:

կիական ծէսը ընդօրինակել, այլ անոր մէջ զեղչեր, յաւելուածներ ու փոփոխութիւններ մուծած է, հետեւելով երկրին եւ ազգին պահանջից եւ բնոյթին, եւ շատ ազգային սովորութիւններ հերանուական կրօնիքն փոխ առնելով՝ քրիստոնէութեան մէջ մուծած է, որով կրցած է առանձնայատուկ եւ սեփական Հայ Ծէսին հիմները հաստատել: Լուսաւորիչի ժամանակակից յիշատակները կը պակսին մեր ըսածը հաստատելու համար, սակայն երբ դար մը եսք Հայ գիր ու գրականութիւն կը ստեղծուի եւ ժամանակին գործիչները յունական աղքիւրներէն ընդարձակօրէն կ'օգտուին, տակաւին շատ բաններ նախընթաց դարուն հայկական սովորութեանց համնմատ կ'արձանագրուին եւ կը հաստատուին եւ այդ սովորութիւնները Լուսաւորիչի անունով եւ հեղինակութեամբ կը բացորոշուին»<sup>14:</sup>

Ագաթանգեղոս քանի մը տողերով եւ քանի մը արտայայտութիւններով կը բնութագրէ Գր. Լուսաւորիչի առաքելական եւ եկեղեցաշինական գործունէութիւնը, ընդգծելով անոր եկեղեցական, ծիսական, կրօնական, կազմակերպչական, ինչպէս նաև եկեղեցւոյ ծառայական ամբողջ նպատակը եւ իրագործումները. «Երջէր զի լցու կողմանս կողմանս եկեղեցեօֆ եւ ժահանայիլք եւ պաշտօնէիլք եւ ամենայն աստուածագործ սպասաւորութեանն կարգօֆ, եւ լուսաւորեսցէ զրազումս մկրտութեամբն առնելով»<sup>15:</sup> Ուրիշ տեղ մը. «Երանելոյն Գրիգորի զվարդապետութիւնն իւր ի գործ արկեալ...եւ լցուցեալ զամենայնսն հոգեւոր բարութեամբ, հասանել նմա բովանդակ ի վերայ ամենայն երկրին սահմանացն Հայոց մեծութեանն աշխարհին, շինելով եկեղեցիս յամենայն աշխարհս, ի կողմանս, յաւանս, ի շենս, ի գեօլս, յագարակս»<sup>16:</sup>

**ՏԱՅԱՐԸ ԵՒ ԱՆՈՐ ՄՈՒԾՔԸ.** - Բացայայտ իրականութիւն է, հետեւաբար, որ Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Հայաստանի զանազան քաղաքներու եւ վայրերու մէջ հիմնեց կամ գործածելու համար Ագաթանգեղոսի իսկ եղրը՝ «Հինեաց» պաշտամունքի անդրանիկ վկայարաններ եւ տաճարներ, որոնք պարզ միանաւ սրահներ եւ եռանաւ «բազիլիք»ներ էին՝ յաճախ կառուցուած

14 ՕՐՄԱՆԵԱՆ ՄԱՂԱՔԻԱ. ԱՐՔ., Ազգապատում, հո. Ա., նշ. աշխ., էջ 101:

15 ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ, նշ. աշխ., ձժթ., էջ 605-606:

16 ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ, նշ. աշխ., ձժթ., էջ 617:

Հեթանոսական մեհեաններուն տեղը կամ որոշ պարագաներու ալ նոյնիսկ այդ մեհեանները փոխակերպեց քրիստոնէական եկեղեցիներու, շատ հաւանօրէն մեհեանին «աբսիդ»ը (քրիստոնէական խորանին համապատասխանող ետեւի կիսաբոլորակ մասը, կոնքը, եկեղեցւոյ խորանին այն բաժինը՝ ուր Սբ. Սեղանը կայ) արեւմտեան կողմէն տեղափոխելով դէպի արեւելք<sup>17</sup>:

Բ-Դ դարերուն, բազիլիքատիպ եկեղեցիները կ'ընկալուէին իբրեւ աղօթատեղիներ կամ հաւատացեաներու պարզ հաւաքատեղիներ. ապա է. դարէն սկսեալ, եկեղեցաբանական գրականութեան մէջ, ըսել կ'ուզեմ աստուածաբանական մտածողութեան եւ քրիստոնէական խորհրդաբանութեան մէջ, շեշտը կը դրուի եկեղեցւոյ կամ տաճարին «Աստուծոյ բնակարան»ի ընկալումին վրայ<sup>18</sup>: Յովհաննէս Կաթողիկոս Օձնեցին, օրինակ, կ'ըսէ թէ եկեղեցին «Կոչի եւ ժողովարան, զի է շինեալ նա ստուգապէս տուն Աստուծոյ՝ յաղագս պատարագելին ի նմա Որդւոյն Աստուծոյ»<sup>19</sup>:

Քրիստոնէական տաճարը, հետեւաբար, կ'ըմբռնուի իբրեւ «բնակարան Աստուծոյ» կամ «աստուածային բնակարան», այսինքն իբր երկնային գոյացութիւն. որովհետեւ սոսկ ծիսական արարողութիւնները ապահովելու համար յարմարցուած շինութիւն չէ անիկա, «Այլ այդ արարողութեան աստուածաբանական էութեան մարմնացումը»: «Ռւստի իրապէս եկեղեցին երկինք է երկրի վրայ»: «Այս պատճառով, մենք պարտաւոր ենք սրբութեամբ մտնել եկեղեցի, որ երկինք է, որովհետեւ երկինքը, որուն պատկերն է եկեղեցին, անմեղներու վայրն է»<sup>20</sup>:

17 Հմմտ. Հայկական Եկեղեցիներ, Սբ. Էջմիածին, 1970, էջ 12: Հմմտ. նաեւ ներկայ աշխատութեանս «Սբ. Սեղան»ի բաժինը:

18 Հմմտ. THOMSON R. W., *Architectural symbolism in classical armenian literature*, տե՛ս «Journal of Theological Studies», vol. XXX, Ապրիլ, 1979, էջ 104:

19 Յովհաննէս ՕՁՆԵՑԻ, Մատենագրութիւնն, Վենետիկ, 1834, էջ 310:

20 Հմմտ. ԽԱԶԱՏՐԵԱՆ ՏԻԳՐԻՆ, Քրիստոնէական տաճարի խորհրդաբանութիւնը, տե՛ս «Գանձասար» (աստուածաբանական հանդէս), թիւ Ե, Երեւան, 1994, էջ 338-351. Համապատասխան յուրամեները տեսնել հռ: Տեսնել նաեւ ՔԵՕՍԵՑԵԱՆ ՅԱԿՈԲ, Յովհան Մայրագոմեցին եւ հայ միջնադարեամ խորհրդամշանի աստուածաբանութեամ մի քամի հարցեր, տե՛ս նոյն ՀԵՂԻՆԱԿԻ Դրուագմեր հայ միջնադարեամ արուեստի աստուածաբանութեամ, Սբ. Էջմիածին, 1995, էջ 45-51:

Այս պատճառով ալ, քրիստոնէական տաճարը կոչուեցաւ եկեղեցի, աղօթարան եւ սրբարան<sup>21</sup>:

Իսկ ընդհանրապէս ճարտարապետական ոճերու մէջ «մուտք»ը մեծ կարեւորութիւն ունի: Սակայն, եկեղեցական ճարտարապետութեան մէջ, անիկա ունի իր խորհրդաբանական (symbolic) նշանակութիւնը. անիկա սահմանագիծն է երկու տարբեր աշխարհներու.- դուրսի եւ ներսի: Քրիստոնէական աստուածաբանութիւնը լաւ ծանօթ է այս երկու աշխարհներու տարբերութեան եւ հակասութիւններուն: Այս իմաստով, հայ կրօնական մտածողութիւնը կը պահանջէր տաճարին ներքնամասի հեռացումը, առանձնացումը, մեկուսացումը դուրսի աշխարհէն: Մեկուսացած եւ հաստակառոյց պատերով պաշտպանուած եկեղեցւոյ

Եկեղեցի-Աշխարհ եւ Եկեղեցի-Մարդ խորհրդաւոր զուգահեռին մեխաբանումը՝ քրիստոնէական աստուածաբանութեան հարազատ արտայայտութիւններէն մէկը պէտք է նկատել: Օձնեցի Հայրապետի խորհրդաբանութեան համաձայն, Եկեղեցւոյ տասներկու հիմնաքարերը կը խորհրդանշէն տասներկու Առաքեալները, որոնց Յիսուս՝ իր յարութենէն ետք յանձնարարեց «Մկրտել զիեթանոսս յանութ Սրբյ Երրորդութեան Խորիրդական ջրավ Աւազանին»: Իսկ վէմքարերու զետեղումը եկեղեցւոյ չորս անկիւններուն վրայ՝ կը խորհրդանշէ «զնոցին ընթացս ի չորս ամկիւնս աշխարհի եւ պատշաճի հաստատութեամբ ի հիմն տանարի Աստուծոյ, որ եմք մեմ՝ ի նոսա խարսխեալ, և նոքա՝ ի գլուխն Քրիստոս». տե՛ս Սատենագրութիւնք, նշ. աշխ., էջ 258-260: Ուրեմն, եկեղեցւոյ չինքը ուրիշ բան չէ, եթէ ոչ խորհրդանիշը Աշխարհի եւ Մարդու, որովհետեւ Մարդս, Սր. Պողոսի վկայութեան համաձայն, Աստուծոյ տաճարն է, որուն մէջ կը ծաւալի Աստուծոյ Առաքեալներուն քարոզութիւնը, «Փրկութեան Աւետարան»ը եւ անոր լրցալ:

Քրիստոնէական տաճարին վերաբերող այս արտայայտութեան բացայայտ արձագանքը պէտք է նկատել Սր. Գրիգոր Տաթեւացի Վարդապետին խորհրդաբանական այն միտքերը, որ կը վերաբերի թէ՛ տաճարի խաչանման ձեւին, թէ՛ խորանին կամ Սր. Սեղանին արեւելադրութեան, թէ՛ դէպի մեր արեւելք երկուպագութեան եւ թէ՛ տաճարի գմբէթին: Բնագրին մէջ ան կ'ը սէ թէ տաճարին «Ձեւն» խաչանման, յարեւելս գմբեթայարկ: Եւ մարդս խաչանեւ է. եւ յարեւելս երկրապահմք, ուստի ակն ունիմք գալստեան Փրկչին, որպէս լուսաթցմ յարեւելից: Եւ գմբէթն զվերիմն խորիիլ, ուր Քրիստոս նատի ընդ աջմէ Աստուծոյ: Գիրք Հարցմանց, Կոստանդնուպոլիս, 1729, էջ 613-614:

21 Հմմտ. ՀԱՅՈՒՆԻ Հ. ՎԱՐԴԱՆ ՎՐԴ., Պատմութիւն հայոց աղօթամատոյցին, Վենետիկ, 1963, էջ 97:

սրբազն տարածութիւնը յայտնապէս կը հակադրուի արտաքին աշխարհին եւ կը պատսպարէ հաւատացեալները: Այս մտածելակերպի հիման վրայ է որ հայկական տաճարին դուռը փոքր է<sup>22</sup>: Ամէն մարդու արտօնուած չէ անկէ ներս անցնիլ:

Եկեղեցւոյ մուտքին կամ դրան մասին աւանդութիւններ ստեղծուած են: Յովհան Մամիկոնեան պատմիչը կը յիշէ, օրինակ, նշանակալից դէպքը Մարիամ անունով ազնուական կնոջ մը, որ կը փափաքէր Գլակայ Վանքի եկեղեցին մտնել եւ կ'արդիլուի անոր, մինչեւ որ հարցը ողբերգութեամբ կ'աւարտի<sup>23</sup>: Հայ եկեղեցական պատմութեան մէջ կան պարագաներ, երբ կաթողիկոսներ «մեղապարտ» թագաւորներուն իսկ եկեղեցի մուտքը արգիլած են:

**ԽԱԶ** կամ **ԽԱԶԻ ՆՇԱՆ**- Քրիստոնէութեան առաջին շրջանէն սկսեալ, եկեղեցիներու մուտքերուն եւ կառոյցներուն վերեւ խաչ կը փորագրեն, իբր խորհրդանիշ Յիսուսի եւ Քրիստոնէութեան: Նոյնօրինակ խաչեր կը գտնուին նաեւ Հայաստանի ամրոցներուն եւ բերդերու որմերուն վրայ: Խաչը պահպանիշ խորհրդանիշ մըն է եւ անկասկած խորհրդանշական նմանութիւն մը գոյութիւն ունի եկեղեցիի եւ ամրոցի միջեւ: Երկուքն ալ պաւինած են խաչի աստուածային պաշտպանութեան:

Վերը տեսանք արդէն, որ Սբ. Գր. Լուսաւորիչի առաջին գործը կ'ըլլար «Տէրունեան Խաչ»ը կանգնել բոլոր աւերուած մեհեաններուն, բագիններուն եւ կուռքերուն տեղը թէ՛ իբր վկայութիւն յաղթանակի եւ թէ՛ իբր խորհրդանշան քրիստոնէութեան: Խաչը կը յիշեցնէ Քրիստոս Աստուծոյ աներեւոյթ ներկայութիւնը:

**ՍՈՒԻՐԲ ՍԵՂԱՆ**- Սբ. Գր. Լուսաւորիչի առաքելական եւ եկեղեցաշինական գործունէութեան մասին երբ կը կարդանք, կը հանդիպինք հոն Սբ. Սեղան կանգնելու՝ քրիստոնէական կրօնքի

22 Նկատի ունենալ որ եկեղեցիներու փոքր դուռը շրջանակուած է լայն շքամուտքով մը, որ հետզհետէ պատի մակերեւոյթին վրայ ճարտարապետական գեղեցկութիւն մը պիտի դառնայ յաջորդող դարերու ընթացքին: Հմմտ. Հայկական Ճարտարապետութեան Յուշարամներ, Պէլութ, նշ. աշխ., էջ 55-60 եւ 78-79:

23 ՄԱՄԻԿՈՒՆԵԱՆ ՅՈՎՀԱՆ, Տարօնի Պատմութիւն, նշ. աշխ., էջ 60-63:

ծիսական պահանջները արագօրէն գոհացնելու մտադրութեան եւ փութաջանութեան.-

Ա.) «Եւ եղ անդ զիմունս եկեղեցւոյն եւ ուղրեաց սեղան փառացն Քրիստոսի: Զի նախ անդ արար սկիզբն շինելոյ եկեղեցեաց եւ ուղղեալ սեղան յանուն Սուրբ Երրորդութեան»<sup>24:</sup>

Բ) «Կանգնեաց սեղան... եւ մատուցաներ զպատարագն փրկութեան»<sup>25:</sup>

Գ) «Ընդ ամենայն կողմանս գաւառացն դնէր հիմունս եկեղեցւոյ եւ ուղղէր սեղան»<sup>26:</sup>

**Սբ. Սահակ Պարթեւ Հայրապետի տեսիլքին մէջ Եկեղեցւոյ Սբ. Սեղանը կը յայտնուի իբր Սուրբ Երրորդութեան միասնական էութիւնը» մարմնաւորող, եւ այս ըմբռնումին համեմատ ալ կ'ընդգծուի անոր դերն ու նշանակութիւնը քրիստոնէական կեանքին ներս, որովհետեւ արդարները «Զնաշ կենաց՝ զՓրկչին մարմին եւ զարիւն, արժանապէս նշմարտութեամբ բազմեալք ընդ նմանաշակեն ի պատուական սեղանյն»<sup>27:</sup>**

Օձնեցի Հայրապետը Սբ. Սեղանին նոյն խորհրդաբանութեան ընկալումը ունի, երբ կ'ըսէ. «Խոկ սեղանն սրբութեան զմիասնականութիւն Սուրբ Երրորդութեանն խորհրդածէ»<sup>28:</sup>

Քրիստոնէական այս մտածողութեան հիման վրայ է նաեւ որ հայ Եկեղեցական ուրիշ ներկայացուցիչ մը՝ Սբ. Սեղանը կը նկատէ «Մանուցիչ Սուրբ Երրորդութեան միասնականութեան»<sup>29:</sup>

**Սբ. Ներսէս Լամբրոնացին, Սբ. Սեղանը բացայայտօրէն կ'ըմբռնէ իբր «Պատկեր Աստուծոյ», անոր համար ալ կը թելադ-**

24 ԱԳԱԹԱՆԴԵՂՈՍ, նշ. աշխ., ՃԺԵ., էջ 603-604:

25 ԱԳԱԹԱՆԴԵՂՈՍ, նշ. աշխ., ՃԺԵ., էջ 604:

26 ԱԳԱԹԱՆԴԵՂՈՍ, նշ. աշխ., ՃԺԵ., էջ 613:

27 Տե՛ս Սոփերի Հայկական, հտ. Բ., Վենետիկ, 1853, էջ 55:

28 ԹՈՎՀԱՆՆԵՍ ՕԶՆԵՑԻ, Մատենագրութիւն, նշ. աշխ., էջ 302:

29 ՔԷՕՍԽԵՑԱՆ թԱԿՈԲ, Յովկան Մայրագոմեցին եւ հայ միջնադարեան խորհրդանշամի աստուծաբանութեան մի քամի հարցեր, տե՛ս նոյն հեղինակի Դրուգներ հայ միջնադարեան արուեստի աստուծաբանութեան, նշ. աշխ., էջ 66:

ըէ «կալ շուրջ զԱստուծով անընդմիջաբար, այսինքն զարով սեղանովն, յորում տարրացեալ զօրութիւն Աստուծոյ»<sup>30</sup>:

**Այս է եկեղեցւոյ Սր. Սեղանին հոգեւոր եւ խորհրդաբանական ընկալումը:**

Այս խոր ըմբռնումին համաձայն ալ, Սր. Սահակ Հայրապետի անունով հասած «Կանոն»ներուն մէջ կը թելադրուի եկեղեցւոյ Սր. Սեղանը զարդարուն պահել. «Եւ զուանար աղօթիցն՝ յորս սուրբ եւ աստուածընկալ սեղանն է հաստատեալ, յորոյ վերայ կատարի մեղսաքափիչ եւ կենդանաբար խորհուրդ մարմնոյ եւ արեան ապրեցուցչին մերոյ եւ Տեառն, ըստ արժանի բաւականութեանն զարդարուն պահեցեն անխափան լուցմամբ եւ խնկարկութեամբ»<sup>31</sup>:

«Ըստ Հայկական հենագոյն սովորութեան՝ իւրաքանչչիւր սրբավայր միայն մէկ խորան ուներ: Պանմիչք եւ Հարք կը խօսին միշտ մէկ սեղանի մասին», կ'անդրադարձնէ Հայր Վարդան Վրդ. Հացունի<sup>32</sup>: Ուրիշ տեղ մը եւս. «Ստոյգ է որ առաջին դարերուն եկեղեցիք միայն մէկ սեղան ունեին արեւելակողմը խորանին մէց»<sup>33</sup>:

**Սր. Սեղանին «Արեւելադրութեան սկզբունքը, կ'ըսէ Թուրամանեան, տակաւին քրիստոնէից մէջ վերջնականապէս մուտք գտած չըլլալը մեծապէս օգնեց եեթանոսական շինութիւնները քրիստոնէական եկեղեցիներու փոխարկուելուն»<sup>34</sup>:**

**Հայկական տաճարներու Սր. Սեղանի արեւելադրութիւնն ալ ունի իր աստուածաբանական մտածողութիւնը.- Յիսուս Փրկիչը «Արեւելքէն» պիտի գայ: Խօսքը Յիսուսի Երկրորդ Գալուստի մասին է: «Ինչպէս փայլակը, որ արեւելքէն կ'ելլէ ու մինչեւ արեւմուտք կը տեսնուի՝ այնպէս պիտի ըլլայ Մարդու**

30 Մեկնութիւն Խորհրդոյ Պատարագին, Վենետիկ, 1847, էջ 128, եւ 81:

31 Կամոնագիրք Հայոց, հտ. Ա., Երեւան, 1964, էջ 368 հրտկ. Վ. Յակոբեան:

32 ՀԱՑՈՒՆԻ Հ. ՎԱՐԴԱՆ ՎՐԴ., Սր. Պատարագի օրերը, Վենետիկ, 1899, էջ 36-37:

33 Հայ Ծեսը 1911 տարւոյ ազգային սիւնեղոսի գործոց մէջ, Վենետիկ, 1919, էջ 98-99:

34 Նիւթեր հայկական ճարտարապետութեան պատմութեան, հտ. Բ., Երեւան, 1948, էջ 21:

Որդիին գալուստը» կը կարդանք Աւետարանին մէջ (Մատթ. ԻԴ. 27. հմմտ. նաեւ Ղուկ. Ժկ., 24. 30):

Սբ. Գրիգոր Նարեկացին այս նիւթին կ'ակնարկէ. «Ունի եւ զդիրն իւր ընդ արեւելով՝ ի տևդի խոստման բնակութեան մերոյ առաջնոյ. ձեռամբ իմն ցուցանէ յայտնապէս գալստեանն Աստուծոյ շաւիդ, զփայլականն առակ տիրական ի դէմս քերեալ մեզ վարդապէտէ, զփրկութիւնն ի յելից անտի ծագման արուսեկին բրիստուսեան երեւմանն ի վերջնում աւուրճ արարածոց երկրի թարգմանէ»<sup>35</sup>:

Երբ Տաճարին Սբ. Սեղանը արեւելեան կողմն է, բնականարար աղօթքները եւ երկրապատթիւններն ալ կը կատարուին դէպի Արեւելք՝ ուրկէ Քիսուս Քրիստոս պիտի գայ:

«Քննեցի բազմարիւ հայկական հին եկեղեցիներ, եւ տեսայ որ բոլորն ալ, առանց զարտուլութեան, կը նային արեւելք, մուտքն ունենալով արեւմտեան կողմէն»<sup>36</sup>:

Ցովհան Մամիկոնեան, երբ կը խօսի Դեմետրի մեհեանի մասին, որ վերածուած էր քրիստոնէական տաճարի, զանազանութիւն եւ ճշուամ մը կը կատարէ անոր հեթանոսական խորանի դիրքին եւ քրիստոնէական խորանի դիրքին միջեւ. «Եկեղեցւոյ հիմնը դրուած էին նիշտ նոյն տեղը, նոյն չափով՝ լայնութեամբ եւ երկարութեամբ. միայն այն տարբերութեամբ, որ անոնց աղօթարանը (այսինքն՝ երկրապատելու կողմը, Հ.Տ.Ե.) դէպի արեւմուտք էր»<sup>37</sup>:

Այս վկայութիւնը անգամ մը եւս կու գայ զօրացնելու այն փաստը, թէ սկզբնական շրջանին, Հայաստանի մէջ հայոց մեհենական շէնքերը օգտագործուած են իբրև քրիստոնէական եկեղեցիներ՝ փոքր կամ աննշան փոփոխութեամբ, այսինքն կոնքի կամ խորանի տեղափոխութեամբ միայն: Թորոս Թորամանեան շատ մը հին եկեղեցիներու արեւելեան կողմի խորանները (աբ-

35 ՏԵ՛ս Մատեան Ողբերգութեան, Բան ՀԵ, Ժ:

36 Հմմտ. ՀԱ.ՑՈՒՆԻ Հ. ՎԱՐԴԱՆ ՎՐԴ., Պատարագամատոյց ըստ արարող ուրթեան Հայաստանեայց Եկեղեցւոյ, Վենետիկ, 1936, էջ 95: Պատմական սկզբնալրդները եւ հարկ եղած յուրմեները տե՛ս դարձեալ ՀԱ.ՑՈՒՆԻ Հ. ՎԱՐԴԱՆ ՎՐԴ., Պատմութիւն Հայոց Աղօթամատոյցին, Վենետիկ, 1965 էջ 98, 352-353:

37 ՄԱՄԻԿՈՆԵԱՆ ՑՈՎՀԱՆ, ԱՀ. աշխ., էջ 45-46:

սիդները կամ կոնքերը) նկատած է որ այդ ժամանակաշրջանի յաւելումներ են<sup>38</sup>:

Ուշագրաւ է նաև Սբ. Սեղանին հին ձեւը՝ «չորեքկուսի տափարակ»<sup>39</sup>, այսինքն «ուղղանկիւն». «Տաճարը, քրիստոնեական կրօնի ընդունման առաջին տարիներին, հաւանարար ունեցել է ուղղանկիւն ձևի սեղան»<sup>40</sup>:

Քրիստոնէական տաճարը չի կրնար ըմբռնուիլ եւ իր ամբողջական նկարագիրը չի կրնար ստանալ առանց Սբ. Սեղանի ներկայութեան եւ անոր խորհուրդին:

### ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԱԻՍ.ԶԱՆ Եւ

#### ՄԿՐՏԱՐԱՆ կամ ՄԿՐՏԱՏՈՒՆ

Քրիստոնէական կոչում ստանալու համար ամէնէն առաջ հարկաւոր էր մկրտութիւնը: Եւ մկրտութեան ծիսակատարութեան համար եկեղեցւոյ մէջ անպայման տեղ տրամադրուելու էր մկրտութեան աւազանին, որովհետեւ ասիկա «Աւազան հոգեւոր շրոյ ի մաքրութիւն հոգւոյ եւ մարմնոյ» է, քանի որ անիկա «Մայր է որդենքրութեան հոգեւոր ծննդոց, որ ի շրոյ եւ ի Հոգւոյ վերստին ծնեալ՝ լինին որդիի Աստուծոյ»<sup>41</sup>:

Սբ. Գր. Լուսաւորիչի անմիջական գործերէն մէկը եղած է մկրտութեան աւազաններու պատրաստութիւնը եւ անոնց կիրարկումը: Ագաթանգեղոսի երկին մէջ կը կարդանք. -

Ա.) «Արար սկիզբն շինութեան եկեղեցեաց, եւ ուղեկի սեղան յանուն Սուրբ Նրբորդութեան եւ կազմել աւազան մկրտութեան»<sup>42</sup>:

38 Հմմտ., նիւթեր հայկական նարտարապետութեան պատմութեան, հտ. Ա., Երեւան, 1942, էջ 130:

39 ՀԱՅՈՒՆԻ Հ. ՎԱՐԴԱՆ ՎՐԴ., Հայ Մէսը, էջ 100:

40 Հայ ժողովրդի Պատմութիւն, ութհատորեակ, հտ. Բ., Երեւան, 1984, էջ 566:

41 ՅՈՎՃԱՆՆԵՍ ՕԶՆԵՑԻ, Մատենագրութիւնք, նշ. աշխ., էջ 298 եւ 304: Տեսնել նաև ԱՐԱՄԵԱՆ ՄԵՄՐՈՊ ՔՀՆՅ., Մկրտութեան արարողութեան աստուածարանութիւնը, «Գանձասար» (աստուածաբանական հանդէս), հտ. Գ., Երեւան, 1992, էջ 57-88 եւ հտ. Դ., Երեւան, 1993, էջ 72-94:

42 ԱԳԱԹԱՆԴԵՂՈՍ, նշ. աշխ., ձժե., նշ. աշխ., էջ 604:

Բ) «Ընդ ամենայն տեղիս եւ ընդ ամենայն գաւառու շրջէր յաւանս եւ յագարակս, շինէր եկեղեցիս եւ առնէր մկրտութիւն»<sup>43</sup>:

*Սբ. Սահակ Պարթեւի «Կանոն»ները կը հրամայեն որ «Մերձ ի նա (այսինքն մերձ տաճարին, Հ.Տ.Ե.) մկրտատուն շինեցնեն յաւանս, որպէս եւ սովորութիւն իսկ է, եւ յայլս՝ ի նմա կանգնեցի աւազան մկրտութեան, որոյ ծննդեամբ՝ Հոգին Սուրբ վերատին նորոգելով դրոշմէ լինել որդիս լուսոյ»<sup>44</sup>: Այս ձեւով կը զանազանութին մկրտութեան աւազանն ու մկրտատունը: Մասնագէտները նկատել կու տան թէ Դ-Ե եւ մինչեւ է. դարերուն գոյութիւն ունէին մկրտատուները (իբրեւ առանձին չէնք): Անկէ ետք, երբ խմբական մկրտութիւններու պահանջը աստիճանաբար կը նուազի, մկրտութեան ծիսակատարութիւնները կը կատարուին եկեղեցիներէն ներս կամ պաշտամունքային համալիրին մաս կազմող մկրտութեան աւազանին մէջ: Այն պարագային, երբ մկրտատուն չէ կառուցուած, մկրտութեան աւազանը տեղադրուած է Ա) եկեղեցիէն ներս եւ կամ Բ) եկեղեցիին կից: Աւելի ուշ, Յովհաննէս իմաստասէր Օձնեցի Կաթողիկոս, իր եկեղեցական «Կանոն»ներուն մէջ կը յանձնարարէ արդէն որ մկրտութեան աւազանը ըլլայ «Քարեղէն» եւ հաստատուի «Ի նմին իսկ յեկեղեցւոցն եւ կամ անդէն մերձ յեկեղեցին ի մկրտատունն»<sup>45</sup>:*

*ԳՄԲՔԹ.- Սբ. Գր. Լուսաւորիչի տեսիլքին մէջ կը յիշուի «Գմբեթաձեւ խորանարդ ամպեղէն շինուած աստուծակերտ զարմանալի»<sup>46</sup>: Օձնեցի Կաթողիկոս նոյն եզրերը եւ բովանդակութիւնը կիրարկելով՝ կրօնական գեղեցիկ դէր մըն ալ կու տայ գմբէթին.- «Իսկ գմբեթաձեւ խորանարդ բարձրացեալ ի ծայր*

43 ԱԳԱԹԱՆԴԵՂՈՍ, նշ. աշխ., ՃԺ. 2., նշ. աշխ., էջ 605:

44 Կանոնագիրք Հայոց, Հտ. Ա., նշ. աշխ., էջ 368-369:

45 Հմմտ. ZARIAN ARMEN, *Les baptistères dans l'Arménie paléochrétienne*, տե՛ս «Հայկագեան Հայագիտական Հանդէս» (Պէյրութ), Հտ. Լ., 1980, էջ 77-95: Հայկական Հանրագիտարան, Հտ. ի., Երեւան, 1981, էջ 641, «Մկրտարան» անունի տակ:

46 ՅՈՎՀԱՆՆԷՍ ՕՁՆԵՑԻ, Մատենագրութիւն, նշ. աշխ., էջ 62 կամ Կանոնագիրք Հայոց, նշ. աշխ., Հտ. Բ., Երեւան 1964, էջ 521:

գագարան (տաճարին, Հ. Տ.) ունելով զծաղկեալ նշան խաչին ծիրաներփնեալ աստուածային արեամբն ցուցանէ<sup>47</sup>:

*Մասնագէտները համաձայն են որ Ե. դարէն սկսեալ՝ հայ ճարտարապետական մտքի զարգացումը յանգած է բազիլիքատիպ կառոյցներու գմբեթաւորումին եւ կեղրոնագմբէթ տաճարներու ստեղծումին<sup>48</sup>:*

*Սակայն, չատ հետաքրքրական է գմբէթին ծագումը եւ ներկայութիւնը հայ սրբազան կառոյցներուն վրայ:*

Հայ ճարտարապետութեան մասնագէտներէն՝ Մ. Հասրաթեան, կը բացատրէ անոր պատմական երեւոյթը եւ ճարտարապետական իրականացումը. «Իր տան մէջ աղօթելու ժամանակ, հայ մարդը, դարեր շարունակ, իր գիխուն վերեւ բացուած երդիկէն կը դիմէր երկինքին: Պատի մէջ լուսամուտ չունեցող անոր բնակարանի առաստաղին կերպոնը, գմբեթածեւ վեր բարձրացող այդ երդիկէն կ'երեւէր երկինքը: Երդիկէն կը բափանցէր արեւին լոյսը եւ կը կաքէր լուսնին շողը: Պէտք էր նման յարմարութիւն ստեղծել նոր սրբավայրերու մէջ, խոր դարերէն եկող տան երդիկի նման վեր բարձրացող եւ երկնակամարը յիշեցնող կիսագունդով: Ուստի, եկեղեցական այդ «նոր ձեւ»ի շէնքը մէկ կողմէ պէտք է ստեղծուէր բազիլիք կոչուած շէնքէն, անոր կերպոնը նեղելով ու վերաշինելով փոքրիկ երկնակամար, վերէն կաքող լոյսով, աղօթողը բաշող դէպի վեր, դէպի երկինք, դէպի Աստուած, ինչպէս Տեկորի վրայ դրուեցաւ 490ական թուականներուն...:

Հայ եկեղեցական նորածեւ շէնքերու կերպոնէն վեր բարձրացող այդ ծաւալը եին ձեւով շարունակուեցաւ կոչուիլ «գմբէթ»: Ասիկա բառ մըն է, որ ասորական լեզուէն անցեր էր պարսկերէնին և ֆրիստոնէութենէն դարեր առաջ մուտք գործեր էր նաեւ հայերու մէջ: Բառի գոյութիւնը նոյնիսկ ապացոյց է թէ պարսկա-արեւելեան կիսագնդածեւ գմբէթը ունեցեր են նաեւ հայերը, ձեւի իւրայատուկ մշակումով անշուշտ:

47 ԱԳԱԹԱՆԳԵՂՊՈՍ, Խ. աշխ., ՃԲ., էջ 550:

48 ՅՈՎԱՆՆԻԿ ՕԶՆԵՑԻ, Մատեմագրութիւնն, Խ. աշխ., էջ 310:

Երեք կամ չորս խորաններու կոճիները, դեպի վեր ձգուելով, դեպի գմբէթի բացուածքը, կը նմանէին դեպի երկինք պարզուած աղօթող կիսարաց ձեռներու: Գմբէթը եկեղեցւոյ յարմարցնելը՝ նարտարապետութեան գաղափարական մեծագոյն նուանումներէն մէկն էր, եւ այդ գործին մէջ իրենց որոշակի բաժինը ունեցան հայ նարտարապետ շինարարները»<sup>49</sup>:

Նոյն կարծիքէն է նաև մասնագէտ Ա. Սահինեան. «Ե. դարում... Քրիստոնէական տաճարաշինութեան մէջ համրէս է գալիս Հայաստանում մինչ այդ ոչ անյայտ գմբէթը. սկսում է կեդրոնագմբէթ կառուցուածքի թեմայի բազմակողմանի մշակումը»<sup>50</sup>:

Գմբէթի, տանիքի, կամարներու տեսակներու եւ սիւներու կառուցողական տարրերէն շատերը կարելի է տեսնել Հայաստանի ժողովրդական հնագոյն փայտակերտ կառուցուածքներուն մէջ<sup>51</sup>:

Հայ քրիստոնէական ճարտարապետութեան գաղափարախօսութեան համար, միայն գմբէթն էր կարծէթ, որ իր յօրինուածքով ու դիրքով՝ կրնար համապատասխան ըլլալ վերածնած ու կերպարանափոխուած հոգիի արտայայտութեան համար:

ԱԻԱՆԴԱՏՈՒՆ կամ ՍԱՐԿԱՒԱԳԱՍՊՈՒՆ.- Բացայայտ է թէ «Հայկական հեթանոսական տաճարների օրինակով, վաղագոյն եկեղեցիները եւս գուրկ են եղել աւանդատներից: Յետագայում աւելացրել են մէկ, ապա երկու սենեակ, աւագ խորանի մէկ կողմից, ապա երկու կողմից»<sup>52</sup>:

Հետեւաբար, քրիստոնէական պաշտամունքի պահանջներէն մղուած, Դ-Ե դարերուն, այդ անդրանիկ եկեղեցիներուն արեւելեան աբսիդներուն (կոնքերուն) կից աւելցուած են մէկ կամ երկու սենեակներ: Դ-Ե դարերուն այս սենեակները «Հանդիսացել են եկեղեցու սպասաւորների ԱՄԱՌՈՒԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ-

49 Հմթ. Հայկական Եկեղեցիներ, Սբ. էջմիածին, 1970, էջ 12:

50 Տե՛ս Հայաստանի Յուշաքամմերը, Պէյրութ, 1975, էջ 16-17:

51 Տե՛ս Հայ ժողովրդի Պատմութիւն, ութհատորեակ, Հայ. Բ., Երեւան, 1984, էջ 565:

52 Հմթ. ՎԱՐԴԱՆՆԵԱՆ Ս., Հազարաշէնը եւ Արա Աշամակութիւնը հայ նարտարապետութեան մէջ, «Լրաբեր», 1967, թիւ 6:

ՆԵՐ, իսկ հետագայում (Զ-է դդ.) միաժամանակ օգտագործուել տաճարի սպասվելու պահպանման և զանազան ծխակատարութիւնների համար»<sup>53</sup>:

Ցիշուած սենեակները աւանդատուներն են, որոնք կը կոչուին նաեւ «Սարկաւագատուն»<sup>54</sup>:

Թ. Թորամանեանն ալ, կոթնելով թէ՛ Դուինի ժողովի (555 թուականի) որոշումներուն եւ թէ՛ Սբ. Սահակի «Կանոն»ներէն մէկուն բացայաց արտայայտութեան վրայ<sup>55</sup>, նկատել կու տայոր աւանդատուները ծառայած են քահանաներու իբր «Ամառնային թնակարան»:

Թ. դարու հեղինակ՝ Թովմաս Արծրունի պատմիչը, խօսելով Աղթամարի Զաքարիա Կաթողիկոսի շինարարական գործունէութեան մասին, կ'ըսէ թէ ան «Ի կղզիս Աղթամար ի դուռն սուրբ Խաչիս շինեաց գեղեցիկ եւ մեծանիստ տեղեօֆ ի քիւնս սուրբ Խաչին գծԱՄԱՏՈՒՆՆ ՄԵԾ ՅԱՒՈՒՐՆ ԶՄԵՐՄՆՈՅՑ: Իսկ ի կողմն արեւմտից գծԱՄԱԲԱԿՆ ԱՄԱՐԱՅՆՈՅՑ մեծանիստ կամարակապ ձեւօք»<sup>56</sup>:

Նկատի ունենալ որ Եկեղեցւոյ մէջ կրակ կամ վառարան վառելու իրաւունք չկար: Հետեւաբար, ձմեռ եղանակին՝ քահանաները բնականաբար կը բնակէին ժամատան մէջ, ուր կրնային ազատորէն կրակ վառել ջեռուցումի համար: Այդ պատճառով է որ կը շեշտուի «ամառնային» իբր բնակարան եւ ո'չ ձմեռնային: Բացայաց է թէ ժամատունը կը գործածուէր իբր ձմեռնային բնակարան:

Ամէն պարագային, տաճարին երկու սենեակ-աւանդատուներէն մին եկեղեցական-ծխական զգեստներու եւ սրբազն անօթներու պահպանութեան գործածուած է, իսկ միւսը՝ պատա-

53 Տե՛ս Հայաստանի Յուշարամներ, Պէլոռոթ, 1975, էջ 19: Տե՛ս Հայ Ժողովրդի Պատմութիւն, ութհատորեակ, հա. թ., Երեւան, 1984, էջ 565.

54 Հմմտ. ՀԱ.ՑՈՒՆԻ Հ. ՎԱՐԴԱՆ ՎՐԴ., Պատարագամատոյց, նշ. աշխ., Վենեսիկ, 1936, էջ 82:

55 «Զամանն գլխաւոր քահամայն համապաղորդեալ յեկեղեցւոչն կացցէ», տե՛ս Կամոնագիրք Հայոց, հա. Ա., Երեւան, 1964, Կանոն ԺԵ, էջ 377:

56 ԹՐՄԱՑ ԱՐՄՐՈՒՆԻ, Պատմութիւն Տանն Արծրունեաց, Երեւան, 1985, էջ 500. ընդգծումը իմս է:

բագիչ քահանայի զգեստաւորումին։ Երկու սենեակ-աւանդատուներու ծիսական գործածութեան զանազանութիւնը բացայաց է նաեւ Սբ. Ներսէս Լամբրոնացիի քով, պատկանելով հանդերձ աւելի ուշ դարերու.- «Յորժամ կամեցի քահանայն պատարագ մատուցանել, պարս է այսպէս խորհրդարար զգեստաւորել։ Հանդերձ սարկաւագօֆ մտան յաւանդատուն, ուր զգեստն է պատարագին...»։ Եւ «Սարկաւագունենք գնան ի սարկաւագատունն, բերեն զուրք նուէրսն՝ մոմեղինօք եւ խնկովք»<sup>57</sup>։

Օրմանեան Սրբազն, իր կարգին կը բացատրէ թէ «Եկեղեցիները սովորաբար պահարաններ ունին. մէկը եկեղեցւոյ աջակողմը, որ նաեւ Մկրտումն կը կոչուի, եւ միւսը ձախակողմը, որ է Սարկաւագատունը. այս ձախակողմի պահարանն է որ աւանդատուն ալ կը կոչուի, որովհետեւ հոն կը պահուին եկեղեցւոյ սպասներն ու զարդերը», աւելցնելով որ «պահարան» անունը աւանդատուներուն տրուած ուրիշ անուն մըն է<sup>58</sup>։

Ագաթանգեղոս կը յիշեցնէ թէ (Նիկիոյ Եկեղեցական Ժողովէն առաջ) եկեղեցւոյ սպասները եւ թանկագին անօթները կը պահուէին եկեղեցւոյ մէջ. «Եւ քերէին զպարգեւս քերեալս անդստին, զոսկին եւ զարծարն եւ զպատուական կարասին, ի նուէրս սպասու Աստուծոյ եկեղեցւոյն եւ ի տունս նուիրաց սրբոց վկայիցն դնէին»<sup>59</sup>։

Նկատում մը։ Կը խորհիմ թէ աւանդատուներու ստեղծման պատճառը ո՛չ թէ քահանաներու բնակութեան համար սենեակ ունենալու անհրաժեշտութիւնն էր, այլ շատ հաւանաբար անոնց բնակութիւնը բխած է եկեղեցւոյ սրբազն եւ թանկագին սպասներուն հսկելու եւ պահպանելու անհրաժեշտութենէն։ Պատմութիւնը կը վկայէ թէ պաշտօնակատար քահանաներու բնակութեան առանձին չէնք (ժամատուն) սկսած է յայտնուիլ է. դարէն սկսեալ, երբ եզր Ա. Կաթողիկոս Փառաժնակերտցիի օրով (կախճանած 641 թուականին), առաջին անգամ Սբ. Գայիանէի վանքի եկեղեցիի բակին մէջ շինուեցաւ «ժամատուն» կոչուած այդ

57 Մեկնուքիւն Խորհրդոյ Պատարագի, նշ. աշխ., էջ 193 եւ 211։ Տե՛ս նաեւ ԹՈՐԱՄԱՆԵԱՆ ԹՈՐՈՍ, Նիւքեր հայկական նարտարապետութեան պատմութեան, հա Ա., նշ. աշխ., էջ 148։

58 Միսական Բառարան, Անթիլիաս, 1979, էջ 83 եւ էջ 170։

59 ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ, նշ. աշխ., ձիջ, էջ 649։

**ՀՅՆՔԸ:** «Պատմիչը բացայալորէն կը գրէ. «Իսկ ապա Հայրապետն եզր՝ զվկայարան սրբոյն Գայիանեայ, զոր երբեմն խրթին եւ մթին էր զնա շինեալ՝ քակեալ զայն, եւս ընդարձակագոյն եւ պայծառագոյն զնա շինեաց՝ կոփածոյ քարամբք եւ կրով ձուլելով. եւ արտաքուստ յարդարէր կայանս բնակութեան քահանայական դասուց ի պաշտօն աստուածային խորանին: Այս եղեւ սկիզբն ժամատուն շինելոյ. մինչեւ ցայս վայր ոչ երեւէր ի Հայս»<sup>60</sup>:

**ՍՐԱՀՆԵՐ՝ ԱՐԱՇԽԱՐՈՂՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ** («սիւնազարդ ծածկոյթներով»). ուրիշներ կը կոչեն «սիւնասրահներ»). - Դ-Ե դարու պատկանող եկեղեցիներուն կից՝ յայտնուած են նաեւ արտաքին սիւնասրահներ: Այս «Արտաքին սրահներ»ը, մասնագէտներու համաձայն, քիչ մը աւելի ուշ ստեղծուած են: Այսինքն «Անոնց հանդէս գալու ամենալավ սահմանը 480ական թուականներն էին»<sup>61</sup>:

Հայոց նախնական եկեղեցիներուն կից կառուցուած այդ արտաքին սիւնասրահներու ստեղծումը Թ. Թորամանեան կը կապէ Նիկիոյ 325 թուականի եկեղեցական ժողովին հետ եւ կը մեկնաբանէ իբրեւ ապաշխարութեան համար նախատեսուած առանձին մաս<sup>62</sup>: Նիկիոյ Տիեզերական Ա. ժողովի կանոններուն մէջ կը հանդիպինք հետեւեալ որոշումներուն. մեղաւորը, իր յանցանքները ապաշխարելու համար

Ա) «Արտաքոյ եկեղեցւոյ կացցէ՝ միայն զճայն պաշտամանն եւ աղօթից լուիցէ».

Բ) «Ընդ ապաշխարողս արտաքոյ դրանն...կացցէ».

Գ) «Կացցէ տարի մի ընդ այնուիկ, որ լոկ աղօթիցն հաւասարեն առ դրանն...»<sup>63</sup>:

60 Տե՛ս ՑՈՎՀԱՆՆԵՍ ԿԹՂ. ԴՐԱՍԽԱՆԱԿԵՐՏՑԻ, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1912, էջ 80 և 375, Ժանօթ. թիւ 203: «Ժամատան» մասին տեսել ՀԱ.80ՒՆԻ Հ. ՎԱՐԴԱՆ ՎՐԴ., Պատմութիւն Հայոց Աղօթամատոյցին, նշ. աշխ., էջ 102-103:

61 Տե՛ս Հայ ժողովրդի Պատմութիւն, ութհատորեակ, Հտ. Բ., Երեւան 1984, էջ 565:

62 Տե՛ս Նիկիոյ հայկական նարտարապետութեան պատմութեան, Հտ. Ա., նշ. աշխ., էջ 148-151:

63 Կանոնագիրք Հայոց, Հտ. Ա. Երեւան, 1964, էջ 11 և 126:

Հայ նորակազմ Եկեղեցին մասնակցեցաւ Նիկիոյ մէջ տեղի ունեցած Տիեզերական Եկեղեցոյ Ա. Ժողովին եւ Արիստակէս Հայրապէտը միասին Հայաստան բերաւ Ժողովին մշակած կանոնական այդ որոշումները: Սբ. Գր. Լուսաւորիչ ընդունեցաւ այդ որոշումները, եւ Հայաստանի իր Եկեղեցական կազմակերպութեան պահանջներուն յարմարցնելու նպատակով, անոնց վրայ քանի մը յաւելումներ կատարելով՝ սկսաւ իրագործել զանոնք, քրիստոնէական ապաշխարութեան վերաբերող Նիկիոյ Ժողովին այդ օրէնքն ալ միասին<sup>64</sup>: Ուշագրաւ են նաեւ Սբ. Գր. Լուսաւորիչի վերագրուած «կանոններ»ը, որոնց մէջ կը խօսուի «դուրսէն ապաշխարելու» մասին<sup>65</sup>: Անտարակոյս, ասոր արձագանգն է մեր Սբ. Պատարագի արարողութեան մէջ պահպանուած եւ Սարկաւագներուն կողմէ կատարուած թելադրանքը, երբ կը բացագանչեն. «Ուղոյն տուի միմևանց, ի համրոյք սրբութեան. եւ որի ոչ էֆ կարողի հաղորդել աստուածային խորհրդոյս՝ եւ առ դրուն էֆ, աղօրեցէֆ»:

«Ապաշխարութեան» եւ «ապաշխարելու» գաղափարը հիմնովին Սուրբ Գրային է եւ աստուածաբանական հասկացողութիւններ: Այս պատճառով ալ մեծ կարեւորութիւն ունեցաւ քրիստոնէական համընդհանուր մտածողութեան եւ գործադրութեան մէջ: Մեր մէջ, «Ապաշխարութեան» մասին կրօնական ծաւալուն գրականութիւն մը գոյութիւն ունի այդ ժամանակներէն ասդին: Դ-Ե դարերուն, քրիստոնէութեան տարածումի սկզբնական այդ ժամանակաշրջաններուն, ապաշխարութեան կարիքը շատ մեծ երեւոյթ ստացաւ եւ Եկեղեցին պահանջ զգաց «Հեթանունները» խմբային կերպով հաղորդակից դարձել քրիստոնէական ծիսակատարութեան կրօնական բովանդակութիւններուն:

Աւելի քան հասկնալի է ուրեմն թէ այդ «արտաքին սրահները» կամ սիւնարահները ինչո՛ւ յատկապէս բնորոշ եղած են Դ-Ե դարերուն:

64 Հմմտ. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ, Պատմութիւն Հայոց, Վենետիկ, 1955, Գրք. Բ., գլ. 2, էջ 398 եւ ԱԼԻՇԱՆ ՀԱՅՐ ՂԵՒՈՆԻ, Արշալոյս Քրիստոնէութեան Հայոց, Վենետիկ, 1920, էջ 226-240:

65 Տէ՛ս Կամոնագիրք Հայոց, Հտ. Ա., Երեւան, 1964, էջ 245-249:

66 Հմմտ. ԵԱՐՏԸՆԵԱՆ ՏԱՅԱՏ ՎՐԴ. Ընդգրկել Ամենդգրկելին, Վենետիկ, 2000, տեսնել «Ապաշխարութիւնը, Վերադարձ դէպի Աստուած» բաժինը:

**ՀՈԳԵՒՈՐ ՊԱՇՏՈՆՔՈՒԹԵԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ.- Նիկիոյ Ժողովը (325 թուականին) կարեւոր իրադարձութիւն մըն էր քրիստոնէական աշխարհի համար: Եկեղեցական այդ ժողովը մեծ գերխաղաց քրիստոնէական գաղափարախօսութեան հաստատումին, կանոնական հիմնական օրինաչափութիւններուն, եկեղեցական-կրօնական օրինականացումներուն, ծէսի մեկնաբանութեան եւ մշակումի գործին մէջ: Այս բոլորը իր գրական արձագանքը գտաւ նաեւ Հայաստանի մէջ: Արիստոակէս Հայրապետը «Երթեալ հասանելու ի ժողովն մեծ նիկիայ ընդ եախսկոպոսն ամենայն ուր ամենայն տիեզերացն կարգեցաւ ընդունելութեան աւանդութեան հաւատուք, կարգ լուսաւորութեան, կանոնք պայմանաւորք, աստուածատուր զօրութիւն հանոյիցն Աստուծոյ անչափ բարձրութեանց»<sup>67</sup>:**

Հարկ կը նկատեմ յիշել հոս որ Հայաստանի մէջ եկեղեցական ու ծիսական արմատական վերափոխութիւններ, յատկապէս ծիսական հարցերու մէջ, կատարուեցան 354 թուականի Աշտիշատի Եկեղեցական ժողովին անմիջապէս ետք<sup>68</sup>:

Ներսէս Պարթեւ Մեծ Հայրապետը, կը գրէ Փաւստոս Բուզանդացի պատմիչը, «Զառաքելակարգ կանոննս ի վերայ ամենացուն կացուցանելու սուրբ եպիսկոպոսապետն ներսէս...: ... Եւ լուսաւորութիւն կարգի եկեղեցւոյ ամենապայծառ ծաղկեաց ամենամեծ լիութեամբ. կարգեցան կարգք կաթողիկէ եկեղեցեաց ամենայն վայելչութեամբ, եւ բազմացան կարգք սրբութեան պաշտամանցն եւ պաշտօնելիցն յանախութիւն: Եւ բազմացոյց զկարգս եկեղեցեաց ի շենս եւ յանշէնս»<sup>69</sup>:

Քրիստոնէական կրօնքը տարածելու եւ արմատացնելու, ժողովուրդի կրօնական կարիքները հոգալու եւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետութեան կազմակերպումին համար՝ անհրաժեշտ էր

67 ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ, նշ. աշխ., ձիէ., էջ 649-650:

68 Աշտիշատի Եկեղեցական ժողովի եւ հոն չօշափուած նիւթերու բովանդակութեան մասին տե՛ս ՕՐՄԱՆԵԱՆ ՄԱՂԱՔԻԱ. ԱՐՔ., Ազգապատում, հուն. Ա., նշ. աշխ., էջ 169-170: ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ՇՆՈՐՀՔ ԱՐՔ., Համառու ակարկ Հայաստանեայց Եկեղեցւոյ ընդհանուր ժողովներու կազմութեան վրայ, ԽՄԱՆՊՈՒ, 1985, էջ 4-5: ՊԵՏՐՈՍԵԱՆ ԵԶՆԻԿ ՔՀՆՑ., Հայ Եկեղեցու պատմութիւն, Ա. մաս, Արք. էջմիածին, 1990, էջ 30-31:

69 ՓԱՀԱՏՈՍՈ ԲՈՒԶԱՆԴԱՑԻ, նշ. աշխ., Դպրութիւն Դ., գլ. Դ., էջ 84 եւ 86:

մեծ թիւով հոգեւորականներու, եպիսկոպոսներու, վարդապետներու, քահանաներու կարիքը:

Հասկնալի է թէ Հայաստանի մէջ նոր Կրօնքի տարածումը, եկեղեցիներու շինութիւնը կամ յարմարցումը եւ կարգաւորումը իրենց լրումին կրնային հասնիլ միայն հոգեւորականներու՝ ծիսակատար եւ պաշտօնակատար քահանաներու նշանակումով, հիմնովին թելադրուած քրիստոնէական կրօնքի պաշտամունքային ու ծիսակատարութիւններու պահանջներէն: Եկեղեցին, բնականաբար, չի' կրնար գոյութիւն ունենալ առանց ծիսակատարութեան: Սակայն, Եկեղեցին ունի միաժամանակ ծէսէն անդին գացող նշանակութիւն մը, որ «Աստուծոյ Խօսք»ին ժառանգութիւնն է եւ անոր որդեգրումը: Այս տեսակչով ալ Սբ. Գրիգոր Լուսաւորիչ, գիտակից իր հովուական պաշտօնին եւ իշխանութեան, Եկեղեցաշինութեան գործին համընթաց՝ կատարեց այդ մէկն ալ: Լսենք Պատմիչին հազորդումները.-

Ա) «Զի նախ անդ սկիզբն արարեալ շինել զեկեղեցիս եւ կացուցանել քահանայս ի տեղիս սեղիս. եւ ելից զվայրս եկեղեցով շինելով եւ քահանայս կացուցանելով».

Բ) «Եւ ընդ ամենայն տեղիս եւ ընդ ամենայն գաւառս շրջէր յաւան եւ յագարակս, շիներ եկեղեցիս եւ առնէր մկրտութիւն եւ կացուցանելէր քահանայս».

Գ) «Խոկ նա շրջէր զի լցցէ զկողմանս կողմանս եկեղեցեօֆ եւ քահանայիւ եւ պաշտօնէիւ եւ ամենայն աստուածագործ սպասաւորութեանն կարգօֆ, եւ լուսաւորեսցէ զրագումս մկրտութեամբն առնելով».

Դ) «Ընդ ամենայն կողմանս գաւառացն դնէր իիմունս եկեղեցւոյ եւ ուղղէր սեղան եւ կացուցանելէր քահանայս».

Ե) «Եւ բազմացուցաներ զպաշտօնեայս սեղանոյն Տեառն ընդ ամենայն տեղիս. եւ կացուցանելէր քահանայս առ սեղան յամենայն եկեղեցիսն»:<sup>70</sup>

**Ծիսակատար Եկեղեցականներու կողքին, Սբ. Գր. Լուսաւորիչ կազմեց ու կազմակերպեց միաժամանակ Հայ Եկեղեցւոյ Նուիրապետութեան ղեկավար եւ բարձրագոյն դասակարգն ալ-**

70 ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ, Աշխ., ՃԶԵ., Էջ 604-605, 605, ՃՃ. էջ 605-606 եւ էջ 613, ՃԺԹ., էջ 618:

**Եպիսկոպոսները<sup>71:</sup>** Ագաթանգեղոսի համաձայն, Հայաստանի զանազան շրջաններուն համար, Սբ. Գրիգոր Լուսաւորիչ ձեռնադրած է 400է աւելի եպիսկոպոս-առաջնորդներ. «Եւ քազմացոյց, կացոյց տեսուչս եպիսկոպոսս յամենայն գաւառս Հայոց իշխանութեանն իւրոյ, եւ որ եպիսկոպոսացն յաստիճան ձեռնադրեցան ի նմանէ, աւելի քան չորեքհարիւր եպիսկոպոսս, որք կացին տեսուչս տեղեաց տեղեաց...»<sup>72:</sup>

Քրիստոնէութեան բերած բացառիկ նպաստը Հայ ժողովուրդին, արդարադատ սեւեռումով մը դիտուած, իսկապէս հսկայական դեր ու կշիռ ունի: Անով Հայ Մշակոյթը ամբողջութեամբ կերպարանափոխուեցաւ: Պատմական անժխտելի իրականութիւն մը է այս երեւոյթը, որովհետեւ Սբ. Գրիգոր «Լուսաւորիչ» Հայրապետի անխոնջ ու նուիրական աշխատանքներով՝ Քրիստոնէութիւնը իբր կրօնք եւ գաղափարախօսութիւն Հայոց կողմէ պաշտօնապէս ընկալուելէ յետոյ, խորապէս նպաստեց հայ

71 Հայ Եկեղեցւոյ Նուիրապետութեան ձեւաւորումին եւ հաստատութեան մասին տե՛ս ՕՐՄԱՆՆԵԱՆ ՄԱՂԱՔԻԱՆ ԱՐԲ., Ազգապատում, Հտ. Ա., նշ. աշխ., էջ 98-200: Նոյն, Հայոց Եկեղեցին, Զ. տիպ, Պէլութ, 1961, էջ 12-19: ՊԵՏՐՈՎԵԱՆ ԵԶՆԻԿ ՔՀՆՅ., Հայ Եկեղեցու պատմութիւն, նշ. աշխ., էջ 20-22: ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ ԲԱՐԳԵՆ, Հայոց Եկեղեցու քենական բաժանում Գրիգոր Լուսաւորչի հովուապետութեամ շրջանում, «Պատմաբանասիրական Հանդէս», 2000, թիւ 2, էջ 108-126: ՎԱՐԴԱՆՆԵԱՆ ՎՐԵԺ, Տրդատ Մեծի աւանդը Առաքելական Եկեղեցու նուիրապետական համակարգի ձեւաւորման գործում, տե՛ս Հայաստանը եւ Քրիստոնեայ Արեւելքը, խմբագիր՝ Պ. Մուրատեան, Երեւան, 2000, էջ 93-100:

72 ԱԳԱԹԱՆԴԵՂՈՍ, նշ. աշխ., ՃԻԳ., էջ 63!:

կրօնական եւ եկեղեցական կեանքի կազմակերպութեան, հայ ծիսական համակարգի կազմութեան, հայ հոգեւոր մշակոյթի բացառիկ վերելքին, հայ ժողովուրդի յետագայ ամբողջ նկարագրին եւ ստեղծագործութեան, ինչպէս նաեւ ազգային ինքնագիտակցութեան մեծ զարթօնքին:

Հ. ՏԱՁԱՏ Ծ. ՎՐԴ. ԵԱՐՏԸՆԵԱՆ